

ԳՐԱԿԱՆ

ԱՆԿԱՊ ԽՈՇԵՐ

Սէրը թագաւորն է զգացուձեկբուն։
 Լեզուի բիւրուսը բառերուն մէջ անո՛րն
 է գերազանց տեղը, Աստուծմէ ետք ու
 Անո՛ր իսկ կողքին։ Սէրը Աստուծոյ ստո-
 բողքլինբունն մեծազոյնն է ու ամենէն
 ճշմարիտը։ Տիեզերքն ու մարդկային
 կեանքը անո՛ր կը պարտին իրենց ծնունդն
 ու գոյատեւումը։ Առանց սիրոյ՝ մարդերը
 շատնց բզբտած պիտի ըլլային զիրար
 ու անհետ ջնջուած աշխարհի երեսէն։
 Սէրը հզօր է։ Սէրը երջանկութիւն է։
 Սէրը կեանք է։ Տիեզերքի սիւները անոր
 շնորհիւ է որ կանգուն կը մնան։ Ի՞նչ
 պիտի ըլլայինք մենք, եթէ Աստուած լոկ
 բռպիտ մը համար դադարէր մեզ սիրելէ։
 Անոր ճշմարիտ, անխառն, գերազանց ու
 անսպառ սիրոյն ենք պարտական ամէ՛ն
 ինչ։ Սէրը մարդերը հրաշափոխող, զա-
 նոնք անբաններու մակարդակէն մինչև
 կատարելութեան գերագոյն բարձունքը
 հանող մոգական ոյժն է։

Սէրը սկիզբն է ու պատճառը բոլոր
 բարի ու օգտակար բաներուն։ Բոլոր մեծ
 առաքինութիւնները անկէ կը բխին։ Պար-
 տաճանաչ ենք մեր գործին նկատմամբ՝
 որովհետև կը սիրենք զայն։ Զոհաբերող
 ենք ու ծառայասէր՝ որովհետև կը սիրենք
 մեր նմանները։ Խոնարհ ենք ու համբե-
 բող՝ որովհետև կը սիրենք մեր հոգիին,
 մասնիկը՝ տիեզերքը լցնող Մեծ Հոգիին։
 Ճշմարտախօս ենք ու անկեղծ՝ որովհետև
 կը սիրենք ճշմարտութիւնն ու Գերազանց
 Ճշմարտիտ Էսկը։ Ամէն վսեմ ու ազնիւ
 արարքի հատին սերը կայ։ Աւելի տասնեփ
 պիտի ըլլար կեանքը առանց արեւի կեն-
 սատու լոյսին քան առանց սիրոյ բա-
 րբքին։

Սէրը կեանքին չափ իրական է ու
 մահուան չափ զօրաւոր։ Անկէ անդին
 պաշտամունքը կայ միայն, որ գլխա-
 գրուած սէրն է, աստուածներուն յատուկ։

Մի՛ գոհանար(*), մի՛ փորձեր գոհա-
 նալ կեանքին քեզի պարզեւած ճղճիմ ու
 վաղանցուկ հաճոյքներով։ Անոնցմէ ներս
 իրական երջանկութիւնը որոնել՝ պիտի
 նշանակէր մասնակից ըլլալ աներազ ու
 վատշուէր մարդերու վերապահուած կո-
 րանքին։ Անոնց միջոցաւ հոգիի խաղա-
 զութեան տիրանալ փորձել՝ պիտի նշա-
 նակէր առ ոչինչ համարել դարաւոր փոր-
 ձառութիւնը մարդկութեան։ Այլ հեռու
 կեցիք անոնցմէ ու երեքք պիտի չզղջաս։
 Անհաշուելի ժամանակներէ ի վեր մարդիկ
 որոնած են երջանկութիւնը, վազած են
 անոր ստուերին ետեւէն խելայեղօրէն,
 իրենց ճամբուն վրայ տրորելով յաճախ
 իրաւ արժէքներ, իրական երջանկութեան
 ազդակներ երբեմն, ու արիւնելով սրտերը
 իրենց նմաններուն։ Բայց երջանկութիւնը
 միշտ ալ խոյս տուած է անոնցմէ։ Վասն
 զի սխալ ճամբաներէ ուզած են հասնիլ
 ու կողմնակի դռներէ մտնել լուսաճառանչ
 ապարանք անոր։ Վասնզի չեն փնտռած
 զինքը հոն՝ ուր միայն ան կրնար գոյու-
 թիւն ունենալ յարստամ։ Ուզած են եր-
 ջանկութիւնը հրաւիրել իրենց հոգիներէն
 ներս՝ երբ անպատկառօրէն բազմեցուցած
 էին հոն ստութիւնը, կեղծիքն ու վատու-
 թիւնը, վանելէ ետք անկէ Աստուած ու
 ամէն սրբութիւն։

Մարդիկ փնտռած են երջանկութիւնը
 իրենց կեանքին ամբողջ կրկոյնքովը։
 Ու չեն տիրացաքի՛ստոր։ Ան խոյս տուած
 է իրենցմէ, ամէն անգամ երբ կարծած
 էին բանտել զայն իրենց հոգիներուն
 խորը։ Գիտնանք սա հիմնական ճշմար-
 տութիւնը թէ երջանկութիւնը փնտռելէ
 առաջ պէտք է փնտռել զԱստուած։ Ու
 զանել։ Արգահատելի են իսկապէս մար-
 դերը. զԱստուած կ'ուրանան ու երջան-
 կութեան կը հաւատան. զԱյն իրենց սրտէն
 դուրս կը հանեն ու երջանկութիւնը անկէ
 ներս կ'ուզեն անել։ Խեղճ մարդեր։

(*) Ասկէ անդին գրութիւնը կը շարունակ-
 ուի երկրորդ գէժքով։ Չեղինակը զայն առած
 է Վայլակնի խորագրուած և բաց-նամակի
 ձևով սիրելիի մը ուղղուած իր անտիպ երկէն։

Չգիտցան ու չեն գիտեր նոե այսօր, հա-
կուակի բերուոր դարերու փորձառու-
թեան, թէ Աստուծոյ բացակայութիւնը
բացակայութիւնն իսկ է երջանկութեան,
և թէ ա՛յնքան դարձուրիւրէն նկարա-
գրուած դժոխքը ուրիշ բան չէ բայց
եթէ բացակայութիւնը Սիրոյ ու Լոյսի
Գերագոյն Աղբիւրին: Լոն ուր չկայ Աս-
տուած՝ կայ սատանան, և հոն ուր ներ-
կայ է սատանան՝ կայ անպայման թշուա-
ռութիւն, վիշտ ու ճակատներու կրճատում:

Գիտեմ թէ հունուորէն ու շօշափե-
լիէն անդին անցնելու անստակ մտքեր
պիտի այս խօսքերը գտնեն քիչ մը վե-
րացական ու տարտամ: Բայց այդ ոչինչ
կը փոխէ իրականութենէն:

×

Լա՛յն բաց զոները հոգիիդ այլոց
ցաւերուն ու տառապանքներուն դիմաց ու
մի՛ վախնար երբեք ընդունելու զանոնք
անկէ ներս: Վստահ եղիր որ երջանկու-
թիւնն է որ պիտի մտնէ հոգիիդ ներս
անտեղ ետեւէն, Աւելին, Նոյն այդ ցաւերն
ու տառապանքներն են որ պիտի հետզը-
հետէ քաղցրանան հոգիիդ խորք ու փոխա-
կերպուին ուրախութեան ու հրճուանքի:
Սորվէ թէ տառապանքը թշնամին ու հա-
կառակորդը ըլլալէ աւելի լրացուցիչն է
ու անբաժան ընկերակիցը երջանկութեան:

Պէտք է գիտնաս որ երջանկութիւնը
կրնաս վայելել այն չափով՝ որչափով որ
քաջութիւնը ունենաս հոգիիդ ներս հիւր-
ջնկալիլու վիշտ ու տառապանք: Գիտակե-
ցութեամբ ու այլոց օգտին համար սիրա-
յոժար կերպով կրուած վիշտ ու տառա-
պանք: Կեանքի քաղցրութեան բաժակէն
պիտի կրնաս ըմպել ա՛յնքան միայն՝ որ-
քան արիւժութիւնը ունենաս չմերժելու
անոր շրթներուդ երկարած բաժակը դառ-
նութեան: Առանց տառապանքի՝ երջան-
կութիւնը խաբկանք է միայն: Առանց
խաւարի՝ լոյսը ունի մ՛շ մէկ արժէք: Ա-
ռանց մահուան՝ կեանքը շատ բան պիտի
կորսնցնէր իր իմաստէն ու քաղցրութե-
նէն, դառնալու համար անտանելի ու
անկրկիլ բեռ մը: Ու առանց Գողգոթայի
խաչին՝ չկայ լուսաւոր փառքը յարու-
թեան:

Գիւրին շահուած յաջողութիւններու
ու աժան ձեռք բերուած յաղթանակներու
մի՛ վստահիր: Գիտցիր թէ անոնք կը
նմանին հոյակերտ ու հսկայ ապարանք-
ներուն՝ որոնց հիմը խախուտ է սակայն,
և որոնք պատրաստ են գետնամած խո-
նարհելու քամիին առաջին իսկ շունչէն:
Գողգոթայի մը կամուտը ու գիտակից
տառապանքով շահուած յաղթանակները
միայն կրնան ըլլալ ամուր ու տևական:

×

Սի՛ կլանուիր ճիղճ ու անիմաստ հա-
ճոյքներովը կեանքին: Անոնք իրենց ան-
տեսանելի այլ սրածայր մազիկներով կը
պեղեն հոգիդ՝ հոն ներթուծելու համար
իրենց թոյնը, աղբուկի նման քամելէ
ետք կենսահիւթը անոր, անկէ դուրս վա-
նելէ ետք Աստուած ու սրբութիւն, անկէ
ներս խորտակելէ ետք պաշտամունքի
ամէն սեղան, շնչելէ ետք զգուցկութեան
ամէն հետք, բարութեան ամէն զգացում,
ճշմարտութեան ամէն ըմբռնում, արդա-
բութեան ամէն հաւատք: Յետոյ, առանց
որէէ ընդդիմութեան, կտնդնելու համար
անոնց փլատակներուն վրայ մեհեանները՝
իրենց սուտ ու կեղծ աստուածներու պաշ-
տամունքին: Այդ հաճոյքները քիչ առ
քիչ, անզգալիօրէն, կը հիւծեն, կը խոր-
տակեն, կը սպաննեն լաւագոյն մասդ,
մարմին կոչուած տկար ու ժամանակաւոր
գոյացութեան, ամէն բոպէ քայքայուե-
լու, փոշիանալու սարսափը ապրող միւս
մասիդ շունչ ու կեանք տուող: Վախցիր
անոնցմէ, ընել կ'ուզեմ մեղապարտ հա-
ճոյքներէն, ինչպէս կը վախնաս փոճ
մարմինդ գերութեան, սարկութեան,
մտնուա՛ն ենթարկող ոյժերէն մարդերուն
ու ընտութեան: Վախցիր նոյնչափ և աւե-
լի, Տէրունական պատգամին համաձայն:
Պահ մը վեր բարձրացուր հայեացքդ
մեր առօրեան աւլցող, կլանող մանր-
մունր տաղտուկներէն, նոյնքան մանր-
մունր հաճոյքներէն ալ:

×

Կեանքի որևէ հանդրուանին երբ
ճամբադ երկճղի՝ նախընտրութիւնդ մի՛
տար մէկուն կամ միւսին: Տատամուճը

թող տեղ չգտնէ քեզմէ ներս ու շուտ-
 բուժը թող չկատարուի թափը քայլերուդ: Գիտցիր որ չարիքն ու անոր յառաջա-
 ցուցած դառնութիւնները գոյ են, մեծ
 կամ փոքր չափերով, երկուքին ալ լայն-
 քին ու երկայնքին, քանի որ երկուքն
 ալ կ'անցնին կեանքի կոչուած այս Ես-
 րայի դռներէն: Այլ գերա-
 գոյն վատահոսութեամբ մը յանձնուէ նա-
 խախնամութեան ամենազօր Աշխի առաջ-
 նորդու քեան: Այդ կերպով գտնէ խնայած
 կ'ըլլաւ քեզ ապագային կամովին տառա-
 պանքին ընդատաջած ըլլալու ողբերգու-
 թիւնը:

×

Մի՛ թողուր որ զգացումներդ իրենց
 գերիզօր տիրապետութեան տակ առնեն
 բանականութիւնդ: Մի՛ ալ թողուր որ
 բանականութիւնդ դուրս գայ իր իրաւա-
 սութեան սահմաններէն ու իր հսկայ թա-
 թին ներքեւ ճզմէ գունազեղ փունջը
 զգացումներուդ: Ոտքերդ թող առնեն ո՛չ
 մէկ քայլ լոկ մէկուս կամ միւսին թե-
 լադրանքով: Զեռքերդ թող ընեն ո՛չ մէկ
 շարժում երբ այդ երկու մրցորդ ոյժերը
 պայքարի մէջ են քեզմէ ներս: Զանոնք
 հայտնակալու կերպը պէտք է որ գիտնաս
 ամենէն առաջ: Գիտցած եղիր թէ լոկ իր
 բանականութեամբ առաջնորդուող սօ-
 փետը նո՛յնքան ենթակայ է բարոյական
 խորխորատը ինչպէս փորձութեան, որ-
 քան լոկ իր զգացումներով առաջնորդ-
 ուող թեթեւաբանը:

×

Սխալ ըմբռնուած անձնասիրութիւն
 մը գոյութիւն ունի շատերու մօտ: Ամէն
 աշխատարկան արարք խորքին մէջ հաս-
 տատունն իսկ է յաճախ ենթակային անձ-
 նասիրութեան:

Սիրէ՛ ուրիշները. Բայց սիրէ այն-
 պէ՛ս ու այն չափով՝ ինչպէ՛ս ու ի՛նչ
 չափով որ կը սիրես անձդ: Անձէդ նուազ
 սէր մը հանդէպ ուրիշին շատ հեռու չէ
 անտարբերութենէն ու շատ դիւրաւ կրնայ

փոխուիլ ատելութեան, մինչ անձէդ ա-
 լելի սէր մը՝ խորհանք մըն է լոկ, սուր-
 բերուն համար իսկ դժուարըմբռնելի: Ո՛չ
 մէկ կրօնք և ո՛չ մէկ վարչակարգ կրնայ
 քեզ թելադրել որ շապկիդ, իբրև գերա-
 գոյն սիրոյ ապացոյց, նուիրես ուրիշին՝
 երբ շունչիս ուրիշ մը՝ անով ծածկելու
 համար մերկութիւնը մարմնիդ: Այդպիսի
 արարք մը շատ հեռու պիտի չըլլար մէկ
 շապկիդ քու և ընկերոջդ միջև հաւասար-
 րապէս բաժնելու գերազանց յիմարու-
 թենէն:

Սիրէ՛ ուրիշները: Բայց անոնց հետ
 ու անոնցմէ առաջ՝ սիրէ՛, սորով՛ սիրել
 քու իսկ անձդ: Լուսագոյն ու տեւական
 մասը անձիդ: Անկորնչելի ու յաւիտենա-
 կան եօզ՝ որուն հանդէպ սիրոյ պակաս
 մը, որուն արդար պահանջներուն ան-
 տեսուժը և որուն նկատմամբ հոգածու-
 թեանդ մէջ փոքրիկ թերացում մը ամե-
 նէն մահացուն գործել պիտի տար քեզ
 մեղքերուն: Սիրէ՛ հոգիդ ու ատիկա բու-
 է քեզ: Որովհետև այն ատեն չես կրնար
 չսիրել նաև ուրիշները: Մարդիկ պիտի
 չկարենան երբեք ուրիշը սիրել՝ առանց
 լիովին ըմբռնած ըլլալու իմաստը նեմա-
 րիս անձնասիրութեան:

×

Վայելելու համար գէթ մակերեսային
 ու վաղանցուկ երջանկութեան պահեր,
 հարկ է ունենալ առողջութիւն եւ հարս-
 ցութիւն: (Մեր եկեղեցւոյ Ս. Պատկադրու-
 թեան խորհուրդին մէջ ասոնց հակամիջ-
 ները միայն — հիւանդութիւն և աղքատ-
 ութիւն — յիշուած են յանուանէ:) Իսկ
 այդ երկուքին տիրացումը պայմանաւոր
 է երկու ուրիշ սուեակներով՝ խելք և
 բարիք: Յիշեալ սուեակներու իւրաքանչիւր
 զոյգի պարագային, մէկուն տիրութիւնը
 կամ բացակայութիւնը կը վտանգէ միւսին
 ալ գոյութիւնը: Մարդիկ միշտ ալ հա-
 մոզուած են իրենց խելքի առատութեան
 ու արտոնջացած իրենց բարիքին:

(Յուր. 1) Գ. ՃԱՐՏԱՐ